

Նեռու մէջ բռւնող և օսու քաղլի՛տ ըլլալ...
Ուստի եւ Յրգ. Յօդուածագիրը թող համազոի որ խոշորին իրբեւ անդոսի ժառ՝ ու դոյն ծախսերու եւ կամ խոնաւ անսառներու մէջ մէջ կը բռւնի („Die Zitterpappel oder Espe ist als Forstbaum gering geschätz und wird nur in feuchten Wäldern angepflanzt.“ անս Brockhausի Konversations-Lexikon, ի բառն Pappel):

Հուսկ ուրեմն երբ Մեծարդ. Բնապատումն իւր “վերջին խօսքին, վերջը կը համարի կը հարցընէ. “Կցանք համզըննել Ա. լ., որուն միքնին կը պատասխանէ” ։ “Եւս իուրեւր. Արդ” երբ Մեծ. Բնապատումն իւր իսկ սերնով կը խոստվանի թէ ։ “Ենք կարծեր որ կցանք համզըննել Ա. լ. մեղի այլ եւս ըսելու որիշ բան կը մնայ...” ։



Ա Ֆ Լ Ֆ Ա Ֆ Լ Վ

Ճ Ա Պ Կ Ի Փ Ո Ւ Ն Զ

1. Գունադիպ ուրուր: Ծանօթ ազգային Նկարիչը՝ Ա. Քեթվաճեան՝ բաւական ժամանակէ ի վեր կը գտնուի ի Վիեննա, կարեւոր գործ մը գլուխ հանելու համար: Իւր նպասակն է գունասահմա քարտիր եւ ալբոնիր հրատարակել այնպիսի Նիւթերով, որոնք ամէն հայու համար հետարքբան են: Այսիւս առաջին բաժինը կը կացմէն (15 կտոր) չքել քարտեր Խնայ անարանաց, երկրորդ բաժինը՝ պէսպէս տպեր, ամէնք ալ ինքնառործ. Տինելով թէ բուն սկզբանգիրները (գեղեցիկ ջաներկեր) եւ թէ բազմագյու հրատարակութեան փոքրերը, կրնակը վատահութեամբ ըսել թէ ձեռնարկութիւնը շահ յաջող ըլլալ կը խոստանայ: Ճքել եւ յատկապէս Ընայ տեսարանները. բայց ոչ նուազ յաջող նաեւ միւսները: Յաջողաթեան երաշխառոր են նաեւ մայրաքաղաքին արուեստ գիտակն հասատառ թեանց այս կարդի արտադրութեան մէջ ունեցած հոչակեալ ճարտարութիւնը, կը յուսանի որ հրատարակութիւնը շատ չ'ուշանար, եւ անոնց արդի կունենանք աւելի ընդարձակօրէն դառնալու ձեռնարկութեան մը՝ որ ամէն քաջալէրութեան արժանի է:

2. Հոյերէն նոր նիւթեր: — Առւսահայ մասնուշ հարստացաւ երկու նոր թերթավ: Պր. Գ. Մելիք-Կարագեազե օգեանի Արշակունյաց ճոկ պա-

րունակութեամբ, հետարքբրական Նիւթերով, ածան ու մեծածաւալ գիրով լուրջ օրաթերթ մին է: — Իսկ Ցիկ. Կ. Ասիցիեանի Հոյերէն իրբեւ մանկական ու մանկավարժական ամսաթերթ՝ Կերեւայ թէ լաւ պարբերագիր մը պիտի ըլլայ: Մանկական բաժնին համար կարելի եր առաջնակարգ ըսել՝ եթէ գիտուած նպատակն ըրի ծառայեր. այսինքն՝ եթէ գրուածները 10—15 տարեկանէն վար տղոց համար ալ մատչելի կամ հասկանալի ըլլային, զօր չենք կարծեր: — Նոր սկսաւ լցոն տեսնել ի Գիլիպպէ կիսաշաբաթաթերթ մըն ալ՝ Ռուսիէ անուամբ: Այս լրացրն մամին՝ կարծենք, բաւական է միայն ըսել որ խմբագրապեսն է գաւառացի ամենն ինքանաբան ծանօթ զրագէտն որ: Որ. Ջ. Արդ գրեթե ան Այս երեք թերթին ալ պրանց յաջողութիւն կը մաղթենք: — “Աղդային գրական, քաղաքական շաբաթաթերթ, մըն ալ՝ Արտու անուն — սկսած է հրատարակութել Բոստոնի մէջ: Առաջին մէկ թուէն կարելի չէ որոշ գաղտափար մը կազմել այս թերթին նկատմամբ, թերեւս ապագային զարդարանով՝ օգտակար ըլլայ: Բայց “Արաբսին, այժմէան արտապին ու մանաւանդ նիւթերի վիճակն նշան է թէ այս մեծ անուն գաճաճը շէ պարանաց, ընդերկար...”

Բ Ո Վ Ա Ն Գ Ա Կ Ո Ւ Ւ Ի Ւ Ն

Հ Ո Կ Ց Ե Մ Ա Ծ Ծ

Ո Ւ Ս Ո Ւ Մ Ն Ա Կ Ա Ն

ՊԱՍՏԵՐԱԿԱՆՆ - Արշակունի դրամներ, 289:
Ա Շ Ո Ւ Ա Վ Ո Ր Ա Կ Ա Ն - Հին Հայոց տնկու մասուն-ները, 299:
Ս Ա Տ Ծ Ն Ա Վ Ր Ա Մ Ա Ն - Ցուցակ ձեռագրա Թարլիիք, 308:
Հ Ե Ջ Ո Ւ Ա Վ Ա Կ Ա Ն - Ստուգարանական հնտազօ-տութիւնը, 316:
Պ Ն Ա Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն - Կաղամանին ու բարտին, 319:

Ն Ո Յ Ե Մ Մ Ա Ծ Ծ

Մ Ա Տ Ե Ն Ա Վ Ր Ա Կ Ա Ն - Նոյէշ, թնական ուսումնասիրութիւն, 321: — Գան-նամակի մասն, 336:
Լ Ե Ջ Ո Ւ Ա Վ Ա Կ Ա Ն - Հայերէն եւ զոացի լեզու-ները, 339: — Նոր ծանսկան օրէնք մը ձձ գ. 346: — Անդին թէ ածուզ. Աւետիս Հվելստի Պարտիզանական սահմանագործ, 348:
Հ Ե Ն Ս Ա Գ Ր Ա Կ Ա Ն - Աւետիս Հվելստի Պարտիզանական սահմանագործ, 348:
Հ Ե Ն Դ Ի Մ Ա Վ Ա Ս Ո Ւ Ի Թ Ի Ւ Ն - “Բարտին, եւ Կաղամանին, պատերուն ինդիրը, 360:
Ը Ե Ն Ե Ր Ա Վ Ե Ր Ե ֆ ա զ գ ւ թ ո ւ ն է ն, 362:

Հ Ա Մ Ա Ր Ա Կ Ա Ն Ե Ն Պ Ա Մ Ա Կ Ա Ն Ի Ր Ա Կ Ա Ն

Գ. Ա Բ Ո Ւ Ա Յ Ե Վ. Գ Ա Ր Ո Ւ Յ

Գ Ա Ե Խ Ե Ն Ա Ս. Մ Ա Ւ Ր Ո Ր Ե Ա Ն Ե Պ Ա Ր Ո Ւ Յ